

Նի աւանդութիւնը իւր վեհ պարզութեան մէջ պահեցինք :

Բայց ըստ Ավիդեայ՝ տանք այս չորս գարուց նկարագիրն Առաջինն է ոսկեգարն, յորում տուաքինութիւնը աճեցաւ առանց օրինաց, Մարդիկ կը հնագանդէին յօժարութեամբ իւրեանց սրտի մէջ զրուած օրինացն, և երբեք չէին թողուր այն տեղն ուր ծներ էին, Միշտի իւազաղութեան էին. պարսպապատքաղաք չկար և ոչ պատերազմի զէնք. և որովհետեւ երկիր ինքնին առատ պտուղ կու տար, ուրիշ անունդ չէին փնտուեր: Կաթի և նեկտարի առուակներն նոցա անուշահամ ըմպելիքներ կը մատակարարէին: Երկինք՝ միշտ պարզ, օդն ինկարոյր՝ ծաղկանց հոտերով, և եղանակներէն գարունն միայն էր: Երջանկութեան և անմեղութեան այս գարը կունոսի թագաւորութեան չափ տեսեց: Արամազդայ ատեն սկսաւ արծաթի դարձն: Գարունն սակաւատեւ եղաւ և տարին չորս եղանակի բաժնուեցաւ. առաջին անգամ տաքն այրեց երկիրն, որ ցրտէն ալ սառեցաւ: Մարդիկ խրճիթներ շինեցին և իւրեանց քրտամբ երկրէն հանեցին դեմետրեայ պարզեներն: Պղընձէ գարուն մէջ երան գոռողութիւն և պատերազմ առանց եղերան: Վերջապէս երկաթի դարն հալածեց զպարկեշտութիւն և զարդարութիւն. որոր մոլութիւններն գուրս ժայթքեցին ամէն կրքերով և ախտերով մէկտեղ, և օրինաց խըստութիւնը սկսաւ պատճել ամէն տեսակ եղեան: Մարդկան ցեղ մը՝ հսկայից արենէն ծնած, որով երկիրը ողողեցաւ երբ այս հրէշներն յաղթուեցան աստուածներէն, խառնեց ամբարդտութիւնը մարդկային ցեղին ապականութեան հետ:

Քաղեալ 'ի Դիցարանուերեն

Շարունակելի

Հ. ՆԵՐՍԻԾ Վ. ՃՆՏՈՑՆԱՆ

ՊԱՏԿԵՐ

ՏԱՐԻՈՅՆ ԵՐԿՈՒ ԵՂԱՄՆԱԿՈՅՑ



Զըմեռը հասաւ խորշոմեալ դէմքով
Գըլուխը ճերմակ, երկան մազերով,
Տարտոյն էն դաժան անշուշտ ամենուն
Եղանակն է այս, մեծի և փոքուն:
Հողագունտն անգամ կը խորչի հիմէն
Մնաշառ և խիստ անոր ժանիքէն.
Չունի բարենկամ, բրնաւ ջատագով,
Անհամբոյր բարբէն ամէն մարդ տըժգոհ:
Կանաչ գաշտերուն երջանիկ կեանքը

Զո՞ւ ըրաւ մատնեց ըսպիտակ ձեանը .
 Փոխուեցաւ ի կերպ ութառն տարեկան
 թընութեան դիմքը , ծերուեւոյ նըման :
 Անտառներ լւաներ սիրտերնին կոտրած ,
 Ձիւնալիր գըլխով լուռ մունջ են կեցած .
 Զայն չըկայ և երգ անմեղ սոխակին
 Գազանաց միայն ոռնալին կը լըսուին :
 Ո՞ւր , վրճիտ առուակ , խոխովիւն երգովդ
 Եւ գետ սրբնթաց ծիծաղ երեսովդ ,
 Ինչո՞ւ չկը շարժիր կեցեր էք ի քուն ,
 Զի կըրցաք յաղթել ալեոր ծերոյն :
 Ձիւնաշոնչ քամին հիւսիսէն փրչած ,
 Սուլիով իրրե զազան մի հատզած ,
 Դըմրաղդ ուցեւոր թէ զինեալ չըլլայ ,
 Կը մինայ անշունչ կէս ճամբուն վըրայ :
 Փըշուառ է կեանքը խեղճ աղքատին ,
 Զոր ամէն կողմէն կը փրչէ քամին ,
 Դողալով ցրտէն դըռնէ դուռ կ'երթայ ,
 Ուտելիք մուրալ կամ հագուստ զըտնայ :
 Մէկ ոտքը անշահ պատըռատած կօշիի ,
 Միւն անէցը խեղճ զըրիթէ բոպիկ ,
 Դէմքը յուսահատ հոգին բիրանը ,
 Կարծես թէ մահուան հասեր է ժամըն :
 Կարկըսած կըրկնոց մարմնոյն ապաւէն ,
 Տօպրակը վիզը անոր վըրայէն ,
 Երկու ծալք եղած հոգւով կաշխատի ,
 Որ լուսը կենաց չըլլայ թէ մարի :
 Ծոցը չունի գութ ծըմեռը զազան ,
 Թոյնը անմընայ կարկըսին նըման ,
 Հարուստին զիմաց զէնընկէց կ'ըլլայ
 Վայ խեղճ աղքատին թէ որ ճանկն իյնայ :
 Հեշտ է փարթամին յաղթել ժանտ ցուրտին ,
 Ունի վառելիք , զինի թանկազին .
 Մառանը լեցուն ազնիւ ալիւրով ,
 Ապուխտ չի պակսիր , երշիկ փութերով* :
 Տաք տունը նըստած սեղանին առջււ ,
 Կ'ուտէ կը լումէ զԱլքարչին պարգեւ .
 Բազմոցին վըրայ յետոյ կուշտ փորով
 Ուոքերը տընկած կը ծըխէ համով :
 Տանէն եթէ գուրս փափաքի ելլնել
 Պաժան ծերուեւոյն ակռաներն զըննել ,
 Մուշտակով զինեալ մարմինը կը պատէ ,
 Որ անոր բիրնին զինքը չի մատնէ :
 Երբ մութը կոյէ , գիշերը համնի
 Փափուկ անկողին ունի պատրաստի ,
 Աչքը կը գոցէ հանգիստ բուն կ'ըլլայ ,
 Աշխարհք կործանի փոյթը չէ նորա :

* Մանրութեան չափ Ռուսաց : Մէ փութն է 16 քիլոկրամ:

Ուր ես սիրահար գեղեցիկ գարուն,
ինչո՞ւ չես ցուցներ գէմքըդ զըւարթուն.
Սզատէ շրատով զաշխարհ ի լըծոյ
Զըմեռուան ժանեաց գառնաշունչ ցըրտոյ: —
Երկնից գահակալ Ազրիւր կենսատուն,
Երբ գուոց քացաւ ջերմութեան գանձուն,
Հիւսիսէն եկած ձիւնաբեր քամին
Փախաւ սոսկալով սառնապատ տեղին:
Ինն ամիս գերի, որ կեցաւ փակուած,
Դուրս ելաւ սլացաւ հրաշունչ ձին հեծած,
Զերկիր շարժելով ձայն կու տայ այգուն,
Ես եմ, մի վախնաք, ձեր յոյսը գարուն:
Ըսպիսակ գըլխով ծիւնապատ լիւներ
Կանաչնալ սկսան և խիտ անտառներ,
Մըթնոլոց, երկիր, արարած անբան
Ցաւերնին մոռցած՝ նոր կեանք ըզգեցան:
Մատղաշ տրղայոց սընունդ գերազանց,
Ով գարուն շընաղ կաթըն քոյ ըստեանց,
Հիւսանդաց ցաւին ըըթիւկ անսրկուն,
Ի՞նչ ուրախութիւն կըթու ծերերուն:
Ալթընցան գաշտերն, ձորերը թօնած,
Կապոյտ մանիշակ աշքերը բացած
Գեղեցիկ տեսեամի իրրե հարս քընքուշ,
Կը դիթէ զաշխարհ բուրմամբըն անուշ:
Փաղցըր ձայներէն անզին սոխակաց
Դաշրեցաւ ոռնալն վայրագ զազանաց,
Սողուն և զեռուն օրհասէն փախած,
Կը սողան վեր վար արեւուն դիմաց:
Հալեցան զըտան ուժերնին հըզօր

Սառուցեալ գետեր և առու բոլոր:
Կարկախիւն երգով կը ձայնեն զուարթուն,
Ուշոյն քեզ, ովկեանք մեր գարուն:

Ալմաֆերուպօլ, 1889 մարտ 5.

Հ. Նիկ. Զիգու

